

James
T. H. H. H. H. H.

891.99

7-45

3813

ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ



Ա.ՐԱՐՈՒԱԾ Ա.

Ա Ն Ձ Ի Ն Ք

ԶՈՐ ԵՒ ԼԵՐԻՆՔ

Տ Ե Ս Ի Լ Ա.

ՎԱՀԱՆ, ԶԱՐԵՀ

ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

ՍՈՒՐԷՆ

ԶԱՐԵՀ

ԳԱՐՁՈՅԼ

ԴԱԻԱԿԻՅՔ

ԱՏ՝ ՎՇՆԱՍՊ

Ողիվ նորա

Նախարար

Մարզպան Պարսիկ

Զօրականի Հայոց եւ Պարսիկ



7804-57

ԼԱՀ. — Մտեցաւ վե՛սմ ու անաւոր վայրկեանը. արեւը իւր ճատագայթները այս լեռանց գագաթներէն ժողուելով, խորհրդ ու մտի՞թ ասպարէզ մը կը թողու ազատութեան որ իւր շրջը կտարէ, ու ասկէ սրանալով Հայաստանի ամէն կողմըրը աւայ ձայն մը հնչեցնէ, թէ խորտակեցան չղթաչք ու հալածեցաւ թիւեր. բռէ՛ ինձի, Զարեհ սրբեակ, պատրաստ են մեր քահա՛նա գարու ժողովուերս :

ԶԱՐ. — Ի՞նչ տանե՛ն պիտի տեսնես գլրենք հոս, հայր. երբ քամանց տարի լըրենց, ու բախտութեան ազդակներով լճնդան օդը ու գրկեցին զիս ըւր գնծութեան նշաններով. հայրենի տութեան աւետարեր սուրճանդակ կոչելով քու սրգիլդ. սուրբն զակները երկինք բարձրացան, ու սղջունեցին սառ հրամանը, որտ արեանց վրիժարեր պիտի ըլլայ, ու պիտի կանգնէ թորփառաց կործանեալ գահդ :

ԼԱՀ. — Որդեակ իմ Զարեհ, ի՛նչ երջանիկ լուրեր կը բերես ան, ո՛ւր էր թէ իմ ամէն գիւցաղուն ընկերներս կարենային սիրով գրկել այսպէս. բայց ո՛ւր է Մուրէն սրբեակս. ինչո՞ւր ալ չեմ կրնար գրկել. ան, անիկայ անարժան սիրոյ գերի կամանիք իւր հայրենեացը և փրկաւէտ սուրը կրօնին, Պարսից կին մէջ կը թախառի, ու բացելոյ վաստ անուան սեւ նշանը ճակլրայ բերելով. ո՛վ երկինք, պէ՛տք էր մի Վանանայ սրտին անար կակի՛ծ ու խոց ըլլար իւր սրգին, երբ ինքը կը ջանայ ու

պատրաստուեր է հայրենեաց երեսին վրայէն սրբել ցաւոց ու տատուաց նշանները :

ՉԱՐ. — Սակայն մի՛ յուսահատիր հայր, մայրեալ է Սուրբաց ոչ երբէք դուրի ատաքնութիւնէ . Պարսիկ օրհորդի մը կապ է իւր սիրտը, բայց չէ բաժնուած բոլորովին իւր հայրենիքէն . լեզին սիրով կը սիրէ իւր սարգիստուհին, բայց չ'ասեր Հս. ցաստ Ո՞վ գէտէ, որ մէկ օր մը չի դասնայ նորէն մեր գիրկը, ու ցաղնական քաջութեան գործքերով չի քաւէ իւր մոլորութեան ցանրը ու ուրացութեան կեղտ անունը վերցնէ իւր վրայէն :

ՎԱՀ. — Ուրացութեան կեղտ անունը, ինչ դասն յիշազարթուցիր մտքին մէջ, ես ալ ասնն մը գժոխային մթութեան խորխորակով, յանդգնեցայ երկնից գէժ սպաստամբ գլուխ մը ցրնել . ու թէ որ Արտազու դաշտին մէջ ինկած մար անմահ զի դանց հագեշունչ խրախուսանաց ձայները սրտիս մէջ չի գտային դադար, հիմայ Վահան, ս՛հ, կը ստարամ, բսբու, հիմայ Վահան, երկնի ու երկրի նշառակ դատապարտութեան հէջ արձան մը պ կանգնէր Հայաստանի մէջ կորստեան ճամբուն վրայ :

ՉԱՐ. — Ես չեմ ուզեր յիշել հայր, քու յիշատակած թշուօշերդ, ինքզինքս ճանչնայէս ի վեր, միշտ փառք տուեր եմ երկրքեղի պէս զիւցաղնի մը որդի ըլլալուս, բիւր երանի թէ որ նարժան որդի չի գանուիմ այնպիսի հօր մը :

ՎԱՀ. — Ո՞վ սիրելիդ որդեակ, աչքիդ առջեւ ըլլայ միշտ հայրենիքդ իւր թշուատութեամբն, բիւր խոցեումն ու կիտակող աւերակներովը . դուն ալ միշտ ինձի պէս սրացիր մտքովդ Աւար դաշտին մէջ, ուր Տղմուս գեալը արեւնով կարմրեցած լալով կը ալ տի : Ուրացութիւնէս ետքը երբ մէկ գիշեր մը յուսահատ գաւ հար եւ կիճոեալ գէժքով նստեր կը ծփայի մրբկալից խորհրդոց չեմ գիտեր ինչ աներևոյթ դորութեամբ մը յախշտակուեցայ կարծակի Աւարարի գաշար . գարկահար լուսնին մի՞նչաղ լստով երբեալ տատընեբով կը պալտէի արեւանների զիտկանց մէջ, կարծես թէ ուրախութեամբ գրկեր էին հայրենի հողը ու անոր կ'սքնային . մէյ մըն ալ փառահեղ ու լուստանիկ ծերունի մը քիս երեսութացաւ . թրջեց մատը գետինը թափուած արեւսին ու ճտիտիս քսելով, 'Իբցաղանց արեան ցօրը սրբէ՛ գրեկ ուրախեան ազանդութիւնէն ըսաւ . սա ստըն ալ, որ մեձին Վարդաձեւքս շողաց Պարսից գէժ, ձեռքէդ մի՛ ձգեր ինչուսն սր ն

սքնուին հայրենի կրօնից սրբութիւնն ու ազատութեան գաճը : Իէց ի վեր է որ երգում ըրի յաւիտենական սէր սա Սասուածն իմ սզգն, ե անհաշտ ատելութիւն Պարսից դէմ : Գո՛ւն ալ սրդեակ իմ, որ ինձի պէս ցաւազին գիշերներ անքուն կը հսկես, թէ որ կա՛սիս թափառիլ գիւցազանց չիբիմներու քով, թէ որ վրէժխնայ թիւնէ ի գատ ուրիշ գրացում մը չունիս սրտիդ մէջ, եկո՛ւր գիրկս, չի արժանի որդի ես . ինձի ալ անմահոյթ է հանգիտտ քնոց քաղցթիւնը, բայց պարտալ տեղը չէ իմ հսկումս, հիմա որ մեր բրուտորները անկասկած քնոց մէջ թաղուած են :

ՉԱՐ. — Հայր վիճազուն . սրչափ անհամբերութեամբ կըստասնայ օրուսն որ առաջին անգամ պիտի կոխեմ փառաց ու առաջութեան սապարեղը . արիւնս կը բռնկի երակներուս մէջ, անհամահայրենեաց ու քեզի համար թափուելու . քանի որ կենդանի ես հայր, թող չի յուսահատի Հայաստան, ու անկասկած չըլլան բրիկը . բայց անա կուզայ Գարջայ նախարարը մեր քաջ ընկերնէս :

ՏԵՍԻՆ Ա.

ԳԱՐՋՈՅԼ, ԳԱՒԱԿԱՅԳ ԵՒ ԱՌԱՋԻՆԳ

ՎԱՀ. — Ստա՛ջ եկէք, Հայոց քաջազունք . սա մութ գիշերուան ուղեցի ժողուել գձեղ, մութ ու ստակախ՝ ինչպէս վրէժխնորունը . աչս աճարկու լեռները իրենց հսկայ գլխուն վրայ պահեն մեր բնորդները սպաննայից ամպերու պէս, ինչուսն որ ժամանակը սրտապու բնութեան գէժ . ու իրենց անդողային հիմանը պէս լիտենական ու անխախտ ըլլայ մեր երգումը . հնս, սա գիշերուան աւոր լութեանը մէջ, կը բարձրացնեմ ձայնս, ու թող արձագանք մն Հայոց լեռներն ու դաշտերը . Ազատութիւն եւ Հայրենիք, եւ ձեր գերեզմանէն . թո՛ղ զազրին արցունքները, ու արիւնը վագէ որ տեղ . թո՛ղ զազրի եղբայր եղբօր գէժ պատերազմը, ու մեր հիճներուն սիրտը դարձնենք սուբերնիս, ու վաղուան արեւը աւա երկրի մը վրայ ծագէ . չէք բսբ, Արտազու դաշտէն նուաղաչն աղաղակներ կելլան կը բարձրանան . վրէժ գոջելով կիցնան կը արձանին մեր հոյակապ քաղաքներն ու գեանաստարած կը թառային տաւոր եկեղեցիք ու գիւ բնութիւնը կանգուն կը կենայ . ոչ, ա-

ուարինի նահատակաց չիրեններուն վրայ երբում ընենք պատերազմ կամ մահ Պարսից զէմ:

ԶԱՐ. — Այո՛, պատերազմ ու մահ կը պահանջեն ճնողաց սր-
յունքները, փափկատուն կուտանաց աղկկոտոք հեծութիւնները, որ
չղթայակապ գերի կերթան պիղծ թշնամեաց բանակներու մէջ. ան-
մեղ աղայոյ պրական ձայները, ու այնչափ անպարտ արիւնք որ
ծածկեց մեր երկրին երեսը:

ԳԱՐ. — Ինչուան հիմայ ծածուկ քղի մը սակ ծածուած էին
ձեր խորհուրդները. հիմայ կը հաճէք յայտնել մեզի՛ զանոնք. բայց
երանի թէ Պարսիկը չիմանային ու նոր թշուտութեանց մէջ չզորէր
դարձեալ Հայաստան: Միթէ բաւական չեղան մեր երկրի աւերն ու
կործանումը. միթէ բաւական արիւն չի թափուեցաւ. ինչու համար
Աւարայրի դաշտին մէջ ինկած քաջերուն ուրուականները միշտ ան-
հեղիստ կրնէք իրենց գերեզմաններուն մէջ, վրէժխնդրութեան ու
ատելութեան խորհուրդներ բնծայելով անոնց. ես կործեմ որ աւելի
պէտք էին խրատ մը տալու ձեզի որ մէկզի գնենք ազատութեան ու
յաղթութեանց ընդունայն յայտերը. եթէ վախտուն հազար քաջերու
բանակ մը ընկձեցաւ Պարսից դօրութեանը տակ, մենք ինչ պլտի
ըլլանք մէկ քանի հարիւր անձինք, անթիւ բազմութեան զէմ: Ի-
բաւ է կործանեցան քաղաքներ ու եկեղեցիներ, բայց մենք շատ քիչ
ենք զանոնք նորէն կանգնելու համար. շատ մը անպարտ արիւն
թափուեցաւ, բայց ո՛վ է անիկայ որ թափուածէն աւելի արիւն վաղ-
ցնելու տխուր պարծանքը կուզէ յափշտակել. թէ որ աւերակը աւե-
րակի վրայ աւերցնելը ու սուրը ձեռքը արեան աղբիւրներ բանալը
մեծ փառք մըն է, թող ուզողը փառաւորուի:

ԶԱՐ. — Թո՛ղ ուզողը փառաւորուի ու քու ձախալիզ վրայ սր-
պաւորուի ամօթն ու արհամարհութիւնը. ո՛վ վատասիրտ ու նեն-
գաւոր լիզու. ու ինչպէս չամչցար մեր քաջերու ժողովրին ներկայ
զանուկու. ինչու չիմացանք մենք ալ որ օտար թշնամիէն չարագոյն
ընտանի թշնամի մը կայ մեր մէջը, ու անիկայ դուն ես, գուն վա-
տի ճնունդ, որդիդ անարդութեան:

ԳԱՐ. — Ժամանակ մը կուգայ որ գուցէ փոխել տամ քեզի
քու լիզուդ. բայց որպէս զի խնամար որ ես վատին մէկը չեմ, հոս,
բացարձակ ու անվախ կը հրատարակեմ ձեր զխնայը, որ ձեր հայ-
րենասիրութիւն ու քաջութիւն ըսածը, ես յիմարութիւն կը կոչեմ.
ձեր կոխած ճամբան ստոյգ կորստեան կը տանի ու ես մաս չունիմ
ձեզի հետ:

ՎԱՀ. — Ու չե՛ս կրնար ունենալ. գնա՛ ուրեմն, անօրէն Գար-
ջուլ, գնա՛, խնարհեցո՛ւ պարանոցը բնուաբաց գաւազանին տակ,
ու համբուրէ՛ անոնց ոտքին փոշին որ քեզմէ աւելի՛ վատ չէ. վա-
նագի գերինները արժանի չեն արեւուն երեսը նայելու. ո՛վ գժբախտ
Հայաստան, քու ամէն ժողովրդներուդ մէջ ուրեմն միշտ մատնիչք ու
դաւաճանք պակաս պլտի չըլլան վտեմ ու մեծամեծ խորհրոց հա-
կառակելու, սիրոյ և միութեան կապերը քակելու. վախտուն հազար
Հոյոց քաջերու սուրերը եթէ չի կրցան Պարսից լուծը թօթափել
տալ, քեզի պէս անօրէնի մը չարութիւնը եղաւ արգելք, ու նոս-
րելի Վատակ մը մեծին Վարդանայ բաղդին անիւը կտարցեց. բայց
մենք կը հետեւինք անոնց, հայրենիքը զմեզ կը կանչէ, չենք հար-
ցներ կենաց եթէ մահուան, թէ որ ինքը հիմնադրուող կործանի,
թէ որ մեռնի գերեզման իջնայ, մենք ալ իրեն հետ կործանինք ու
թաղուինք իւր մտխիրներուն տակը:

ԳԱՐ. — Այո՛ կը մեռնինք հայրենեաց համար:
ԶԱՐ. — Եսայց թող չի տանք որ մատնիչք ու բախանան մեր
մահուան վրայ:

ԳԱՐ. — Պարսիկներէն առաջ պէտք է ուրեմն այս դաւաճանը
ստուկեցնել. (Սուրեհին կը հանեն, կը յարձակին Գարջուլին վրայ,
ու Վահան կ'արգիլէ զիրեն):

ԳԱՐ. — Մեոյուցէ՛ք զիս, ու իմ զխակիս վրայ կոխկրտսելով,
վաղեցէ՛ք այդ արիւնալից ազատութեան՝ որ իւր թեւերը բացեր է
զձեզ խզելու համար:

ՎԱՀ. — Ո՛չ, պլտի ապրիս դուն վկայ ըլլալու համար չքեզ
յաղթանակաց և կամ մեր փառաւոր մահուանը. ի՛նչ ալ ըլլայ մեր
վիճակը, քաջութեամբ պլտի զիմանանք. ստարթութիւնը թող ան-
մահ պատկներ հիւսէ մեր կենդանի ձախալն և կամ մեր չիրմին
վրայ. բայց դաւաճան վատերուն գլուխը երկրից վրէժխնդրութեանը
կը նուիրենք. գնա՛ ուրեմն, ելի՛ր դուրս, ու երանի թէ քու հետդ
կորսուէին ամենայն մատնութեան խորհուրդներն ու աղբակործան
չարութիւնը:

ԳԱՐ. — Դուրս կեցում ես, կը հեռանամ ձեզմէ. բայց պլտի
զանաք զիս, ու կը տեսնուինք դարձեալ:

Տ Ե Ս Ի Լ Գ .

Վ Ա Հ Ա Ն , Զ Ս Բ Յ Հ , Գ Ս Ի Ս Կ Ի Յ Բ

Վ Ա Հ . — Երթանք մենք ալ , ս'վ քաջք ընկերք իմ . Հայաստան մեզի կապատէ . երթանք անոր արցունքը սրբելու և կամ մեր արիւնք թափելու :

Տ Ե Ս Ի Լ Գ .

Զ Ա Բ Յ Հ

Ո՛րչափ աւելի պիտի ըլլար իմ խնդութիւնս , թէ որ եղբայրս ալ , մտորեալ , բաց սիրելի եղբայրս , կարենայի մասնակից ընել հայրենի ազատութեան համար պատերազմելու ու գոհուելու փառացը . ս'ն , եղբայր իմ Սուրէն , ու՛ր էր թէ կարենայիր լսել առ սիրալիւ ձայնը որ զքեզ կը կանչէ . արթնցան վրէժխնդրութիւնն ու քաջաց սուրբը . Հայաստան իր պատկասելի ու վիրաւոր գլուխը վեր վերցուցած զարմացմամբ իւր չորս կողմը կը տեսնայ առաքինի սրբուոց բազմութիւնը . ու դուն մինակ անոնց մէջը չես . ի՛նչ կը տեսնամ . կը խաղուիմ արդեօք :

Տ Ե Ս Ի Լ Ե .

Զ Ա Բ Յ Հ , Ս Ո Ւ Բ Է Ն

Ս Ո Ւ . — Չէ՛ , չես խաբուիր եղբայր իմ , գրկեմ զքեզ սիրեցեալ Զարեհ :

Զ Ա Բ . — Դուն ուրեմն չես մտցեր գմեզ , եղբայր իմ , ես կրօնի որ դուն չես ատեր Հայաստանը :

Ս Ո Ւ . — Եւ ս'վ կրնայ տակ Հայաստանը . այո՛ , գորտուր են ս'վ Զարեհ , մարդուս սրտին մէջ հայրենեաց զգացմունքները . բունն ու բորբոքեալ սիրոց մը վայելքները չիկրցան մտցնել սալ ինծի հայրենեաց քաղցրութիւնը :

Զ Ա Բ . — Մանաւանդ սարարազդ ու կիսամահ հայրենեաց , ս'վ Սուրէն . եթէ դիտնայիր ի՛նչ տառապանաց մէջ անցուցինք օրեր-

նիս , երբ դուն Պարսից քովը թոյլ ու հանգիստ կեանք մը կը վարէիր :

Ս Ո Ւ . — Հանգիստ կեանք . ս'ն , Պարսից քովը անցուցած օրերս աղետալի օրեր էին . հաւատա՛ ինծի , եղբայր իմ , աչքիս առջևը ունէի միշտ հօրս ու հայրենեացս բարկացոյցս դէմքերը ու իւր սրբուոցը շղթայակապ գերութիւնը , հայրենիք , սէր , առաքինութիւն , ոճիր ու հողար իրարու հակառակ զգացմունքներ կը կեղեքէին զիս . դաժան բռնաւորներու մատախլապատ կերպարանքները տխուր ամպով մը կը ծածկէին այդ արեւը որ հրաշագեղ Ասթիւնէին ճակատին վրայ կը ծագէր ինծի համար . ս'ն , օրհնեալ են այն տեղերը ուր սուրբ են հայրենիք ու հաւարձակ կրնաս սիրել զայն : Ո՛վ Զարեհ , զքեզ տեսնելով ամէն զգացումներս՝ որ ժամանակը չէր կրցած քննել , կ'արթննան սրտիս մէջ . կը կարծեմ որ թերեւս ծանր շղթաներէ ազատուելով քու թեւերուդ մէջ կը գտնան ու կը դրկեն բոլոր Հայաստանը . անիկայ է իմ խանձարուրքս . հան քեզի հետ անցուցի իմ մանկութեանս երջանկաստ՝ ժամերը . դուն , հաւատարիմ քու պարտուցդ , քու Աստուծոյդ , հօրդ ու ազգիդ , երբէք չի կրեցիր սրտիս կրած տանջանքները . ու երանի թէ միշտ անձանութ մնային քեզի . երանի թէ միշտ անձանութ մնային քեզ . երանի թէ զանոնք միայն սիրէիր , և ուրիշ օտար սէր մը չի գրուէր ու չի լսուէր քու սիրտը :

Զ Ա Բ . — Եթէ հայրենեաց սէրն ու ազգակիցներուդ կարօտը այդչափ զօրաւոր կերպով կազդեն քու վրայ , կարէ՛ ուրեմն ամէն օտար կապանքները որ զքեզ կը հեռացնեն քու սիրելիներէդ . դարձի՛ր նորէն մեր գիրկը , ու դարձուր սուրդ մեր անպութ բռնաւորներուն դէմ . քիչ մը առաջ հոս շատ մը քաջեր մեր հօրը առաջնորդութեամբ ժողովուելով , երզում ջրինք բնաջինջ ընել Պարսիկները Հայաստանէն , ու ազատութեան դրօշը բանալ . ահա ժամանակը , ս'վ Սուրէն , սրբելու արեան մէջ ուրացութեանդ յանցանքը . չէ , չի կրնար ըլլալ , որ Պարսիկ աղջկան մը գոհես քու հօգիդ՝ ազգդ ու պատիւդ :

Ս Ո Ւ . — Ես ալ տեսն մը կը սիրէի հայրենեաց համար սրտակաղմիլը , ու հայրենի վառացը նուիրել սուրս ու արիւնտ , ու պատերազմի մէջէն ծագեցան իմ կենացս բոլոր դառնութիւնները : Մեծին՝ Արարանայ մահուքնէ հոքը , իւր եղբօրը , քաջին Հմայկկայ զօրավարութեամբը յարձկեցանք մէկ օր մը Պարսից քաղցրի մը վր-

բայ . կտորածն ու սարսափը տերեց մէկէն թշուառ քաղբին մէջ .
 ամէն մէկերնիս կատաղի առիւծ դարձած՝ չէինք յոգնեք արիւնասնեղ
 հարուածներէն . ու ես սուրս վերուցեք էի Պարսիկ իշխանի մը գլու-
 խը իջնցնելու համար , եբք յանկարձ աղջիկ մը հրաշալի ու աննման
 գեղեցկութեամբ , հերարձակ ու թուխ աչուքները արցունքով լեց-
 ուած , փափուկ ձեռուքները գէպի ինծի վերցնելով , ոտքս ինկաւ ,
 ու , մի՛ զարներ , մի՛ զարներ , սնիկիս իմ հայրս է ըսաւ , խնայէ
 իմ հօրս , ու ես քու գերիդ ըլլամ : Տեսայ զինքը կատաղութիւնս
 մարեցաւ , սուրը ձեռքէս ինկաւ . արեանց ու կատաբաճոց դաշտը ,
 ամենազուրաճ դրախտ մը երեսեցաւ ինծի . լռեցին փողերու , նիզա-
 կաց ու շիթութեան ազազակները . իրեն քաղցրալուր ձայնէն ի զատ
 ուրիշ ձայն մը չէի լսեր . պատերազմին ահեղ տեսարանները անե-
 բեւոյթ եզան աչքէս , ու զինքը մինակ տեսայ զիմացս , գեղեցկու-
 թեան ու պարկեշտութեան ամէն հրապարկներովը զինուած զիս գե-
 բելու համար . այն՝ չեմ գիտեր աղետալի և կամ երջանիկ ժամէն
 ի վեր , երբում ըրի իրեն համար մինակ սպրեցաւ . սնչոյձ չզլծանե-
 լով կապուած եմ իր հետը , բայց կը սիրեմ իմ չղթաներս :

ԶԱՐ . — Ինչո՞ւ ուրեմն եկար հոս :

ՍՈՒ . — Ահ , սիրոյ մէջ եբք տեսնուած է տեւական և անարդ-
 տոր երջանկութիւն . խղճի սագնասպներ քիչ մը ետքը արկիտեցին
 սիրաս՝ որ սիրաչունչ հովերու յանձներ էր ինչզլինքը . ու երբ գս-
 բովալիր խանդաղատանք և վաշխից հաճոյքներ կը գգուէին զիս ,
 դասն էր ինծի հօրս գրկէն զրկուելուս յիշատակը . թող ըն-
 դունի՛ զիս իմ հայրս , ընդունի իմ կենացս ու բախտիս կցորդ պար-
 կեշտագեղ օրիորդն ալ . . .

ԶԱՐ . — Ահա ինքը :

Տ Ե Ս Ի Լ Զ .

Վ Ա Հ Ա Ն , Զ Ա Ր Ե Հ , Ս Ո Ւ Բ Է Ն

ՍՈՒ . — Ո՞վ հայր . . .

ՎԱՀ . — Ի՞նչ կը տեսնամ . ես Զարեհը կը վնասէի , ու Սուրէն
 հոս :

ԶԱՐ . — (Սուրեհիճ) Սիրտ ըրէ՛ , մօտեցի՛ր :

ՍՈՒ . — Յանցանքներս քուելու համար եթէ բաւական է զրդ-

ջուճը , կը յուսամ որ զլծաս ինծի . քու տեղդ իմ սիրաս վրէժ խրնդ-
 բեց ինծմէ , ու ոչ երբէք դադրեցաւ երեսս զարնելու իմ ոճիրներս ,
 անօրէն ու մասնիչ կոչելով զիս . չե՞ս պատասխանեք հայր , հայրս-
 կան գոթը չի՛ շարժեր դքեղ որդուցդ ձայնը մտիկ ընե . ինչո՞ւ
 երեսդ կը դարձնես ինծմէ . ա՛հ , այդ խիստ ձակատոյ պայծառացու-
 հայր , ա՛հա քու ռուքներուդ կիւնայ ցաւարեկ ու զղձացեալ որ-
 դից . . . կը մերժէ զիս . . . փո՛ւճ տեղը եկայ ես հոս . . . երթամ , փախ-
 չի՛մ ու յախտան բաժնուիմ ձեզմէ :

ԶԱՐ . — Ո՛հ , թող չեմ ասը որ հեռանաս դուն :

ՍՈՒ . — Կը տեսնաս , սիրտն ու թեւերը դոց են ինծի համար .
 անխօս են չըթռնքները . ս՛վ սպառնալից ու սոսկալի լուսթիւն .
 մնա՛ք բարով . . . բա՛՛ իրեն կզբայր իմ , որ ես անբախտին մէկն եմ ,
 ու պարսպ տեղը մտնելէս ատաճ հայրական ներումը խնդրեցի . խնդրէ
 իրմէ արցունքներով . . . քու արցունքներդ անմեղ են , խնդրէ իրմէ
 որ եթէ թողութեան արժանի չեմ , դոնէ հօրս ձայնը արժանի ըլլամ
 լսելու : (Սուլայ) :

ՎԱՀ . — Քու հօրդ ձայնը կուզես լսել . ո՞ր էիր դուն երբ
 այդ ձայնը բարձրացաւ Հայոց քաջերուն սիրտը վատելու՝ պարսկալին
 բնութեան ու ամբարշտութեան դէմ . կուլան դուն . լսո՛ց Հայաս-
 տանի վրայ . լսո՛ց ինքզինքիդ վրայ որ ուրացար զայն , լսո՛ց քու
 հօրդ վրայ ալ որուն կեանքը գառնացուցիր այսչափ առեւն . յոտաճ
 քան քու հօրդ զիրկը , հայրենեաց զիրկը նետուէ՛ , ու ինծմէ . ատաճ
 հայրենիք ներեն քեզ :

ՍՈՒ . — Պատրաստ եմ հայր :

ՎԱՀ . — Պատրաստ ես ուրեմն երդնույ մեղի պէս յախտնաւ
 կան ատելութիւն բոլոր Պարսից դէմ :

ՍՈՒ . — Կատեմ բոլոր Պարսիկները բացի մէկէն :

ՎԱՀ . — Եւ ս՛վ է այն :

ՍՈՒ . — Պարկեշտուհին Ասթիւն :

ՎԱՀ . — Ի՞նչ կը լսեմ . գե՞տ Պարսիկ ազգիան մը անտարբերանդ
 կը պտբախ . ու դուն Հայաստանի հողը կը կտնես . դուն Վահանայ
 որդին ես ու անոր հետ կը խօսիս :

ՍՈՒ . — Ո՛հ , եթէ զխնայիր սրչափ ատաքինի ու գթութեանդ
 արժանի է հայր :

ՎԱՀ . — Սրժանի է իմ անմահ ատելութեանս այդ կախարդ
 աղջիկը որ մոռցնել սուաւ քեզի քու ամէն սուրը պարսկերդ , ու

*հայր
 սիրտ*

ամօթապարտ ճամբու վրայ սահեցուց գրեց . ու դուն գեռ զինքը կը
չիչնս , գեռ սրտից մէջ . . .

ՍՈՒ . — Սրտիս մէջ ինչուան վերջը պիտի տպրի ինքը :

ՎԱՀ . — Զմեզ ծաղր ընելու համար ուրեմն եկար դուն հոս
որդի՞ց ապաշտորճ . չէ՛ , իմ որդիս չնս դուն . անօրինաց ննս է քու
բաժինդ . դո՛ւն որ ազգաւրաց ու հայրատեաց չարիքներու դաճալէժ
խորխորատ մը բացիր մեր երկրին մէջ , գնա՛ , սո՛յ յանդուգն , կտպատ
քեզի քու հրապուրիչդ , ու քիչ ատենէն կտպատ քեզի արապաճաս
պատիժը :

ԶԱՐ . — Հանդարտե՛ հայր իմ , գաղբեցո՛ւ բարկութիւնդ . թէ
որ չես ատեր զիս , մի՛ անարգեր Սուրէնն ալ . յանցաւոր է , բայց
քու որդիդ ու իմ եղբայրս է :

ՎԱՀ . — Որդեանկ , հաւատարիմ որդեանկ , քու վրայ հանգչի
հօրդ ու նախահարցդ օրնութիւնը . իսկ ասիկայ . . . ս՛ն , հայրենի
չրթունքներս չեն կրնար անիծել իւր մեղապարտ գրուխը . բայց ա-
նիծեալ ըլլայ այն մարտեցուցիչ կինը որ օձի պէս սողալով որդւոյս
սրտին մէջ , ապականեց ու թունաւորեց զայն :

ՍՈՒ . — Ա՛ն , մի՛ անիծեր այն ամբիժ ճակատը որ առաքինու-
թեան հրաշակերտ հայելին է . քու բարկութիւնդ յուսահատութեան
ազժամուղջ մը պատեց այս ընկերուս վրայ . անողորմ ձեռքով գոցե-
ցիր ինձի երկինքը . զժոխային ծուխ մը կը խղղէ զիս . ս՛վ անմեզ ու
թշուառ Սաթիւնէ . սիրտս ինչուան հիմաց բաժնուած էր հօրս ու քու
սիրոյդ մէջ , անիկայ մերժեց , ալ ամբողջ քուկը է , քեզի կուգամ :

ԶԱՐ . — Կեցիր , ս՛ւր կը փախչիս :

ԶԳԻ ՎԱՐԱԳՈՅՐՆ



ԱՐԱՐՈՒԱԾ Բ .

Տ Ե Ս Ի Լ Ա .

ԳԱՐՋՈՅԼ

Ուրացար զիս ու անարգեցիրք . կուրանամ գձեզ ու անմահ թը-
նամութիւն կերդնում ձեզի գէժ : Ունայն է ասաքինութիւնը . սը-
նտի է հաւատարմութիւնն ու ընդունայն բառեր են ազգասիրութիւնն
ու հայրենիք : Գառնացեալ սրտի մը կրամ նախատինքը , վրէժ ա-
նարգանաց , կատաղի ատերութիւն ժպիրճ գոռուաց դէժ , այս կիր-
քերը միայն ստոյգ են ու կը սիրեն սրտիս մէջ . հոս քիչ մը ստաջ
թունալից բերաններէ թշնամութեան պաքներ թասն ինձի գէժ , ու
Վաճան իւր անբարատանութեան գաճին վրայ գրուխը բարձրացու-
ցած ապանալից պատգամներ որտայ ինձի . մտնացու զէնքեր շրա-
կուեցան կուրծքիս վրայ , ու մահ սրտային , մահ Գարջոյլին դէժ .
բայց կենդանի են ատերութիւնս ու վրէժինդրութիւնս , ու մահ ձեր
զխտուն վրայ . հարստութեան ու փառասիրութեան գոռու ամբար-
տալը քու վրայ պիտի փլչի Վաճան ու քու փառ ընկերներուդ վրայ :
Գարջոյլն է քեզի բաղը : Վազեցէ՛ք սրտիս մէջ կատաղիք զժոխոյ ու
ձեր բոցալատ ջահերովը բորբոքեցէ՛ք կատաղութիւնն ու սխր , որ-
պէս զի բախն ու մտիք գարձնեն ատելիներս :

Տ Ե Ս Ի Լ Բ .

ԱՏՐՎՇՆԱՍՊ , ԳԱՐՋՈՅԼ , ԶՐԱՆԱՆԲ

ԱՏՐ . — Հո՛ս ուրեմն ժողուեցան ապստամբներք . նենդաւոր
խորհարդներ նիւթիւու արքայից արքային աշխարհակազ իշխանու-
թեանը գէժ . կուզեն ուրեմն արթնցնել գարձեալ քնացած ստիւծը ,
ու աչքունի զթութեանն ու մարդասիրութեանն գաւաղունը խիստ պա-
տահատի երկաթէ գործիք գարձնել իրենց զխտուն վրայ . զխտն արդ-
եօք թէ գո՛վ կը գրգռեն , և որո՛ւն բարկութեան զիմացը յանդուա-
բար իրենք զիւրեք կը նեանն : Բայց դուն նախարարդ Գարջոյլ , ար-

քայլից արքային քաղցր ակնարկութեանը արժանի պիտի ըլլաս, որ այսպիսի վտանգաւոր դաւակցութիւն մը ժամանակին յայտնեցիր մեզի, մեծապարգեւ շնորհք ու փառաւոր պատիւներ պիտի ընդունին փոխարէն հաւատարիմ ծառայութեանդ :

ԳԱՐ. — Անհետ ըլլան, կործանին ու գեանի տակ անցնին իմ թշնամիներս . կշտանայ վրէժինդրութիւնը, Գարջոյ կարենայ ոտքին տակը ճգմել զինքը նախատող արիւնախանձ գլուխները . ա՜նա իմ վարձքս :

ԱՏՐ. — Իրենց կորուստը անշուշտ է, բայց բոլոր Պարսկախումբ բանակին իմ քովս չգտնուիլը կը տագնապէ զիս . Հեփթաղներուն դէմ պատերազմը և Վախտանկայ տղատամբութիւնը, շատ կը վախնամ որ Վահանին դաւաճանութեանը չի նպաստեն ու ծանր խտովութիւններ չի ծագին Հայաստանին մէջ :

ԳԱՐ. — Ո՞ւսկից կը վախնաս տէր . մէկ քանի հարիւր խառնիճազանձ զօրականք ինչ կրնան ընել Պարսից զօրութեանը դէմ . հոս է իրենց սպասամբութեան որջը . քիչ մը ետքը հոս պիտի գան դարձեալ : Պաշարէ՛ զիրենք ամէն կողմէն, ու կորանցուր զամէնն ալ :

ԱՏՐ. — Քիչ են այո՛ . բայց Վահանը իրենց հետ է :

ԳԱՐ. — Աւելի սղէկ . յանկարծ կը բռնուի ու կը ստուկի Վահան ու սպասամբութիւնը անդուսի գիտի մը կը դաւնայ :

ԱՏՐ. — Քաջ է խորհուրդդ . բայց բախ Սուբէնին որ հոս գայ . հօրը և ազգին դէմ քեզի պէս ատելութեամբ վատուած, անշուշտ անոնց դէմ պիտի դարձնէ իւր քաջութիւնն ու սուրը : Ահա ինքը . դուն հեռացիր քիչ մը, ու աշուղներդ Վահանին ու դաւաճանաց վրայ ըլլան :

Տ Ե Ս Ի Լ Գ .

ԱՏՐՎՇԵԱՍՊ, ՍՈՒՐԷՆ

ԱՏՐ. — Ողջոյն Հայկազն քաջիդ . իմացա՛ր Վահանին սպրտամբութեան խորհուրդները . պէտք չէ ժամանակ տալ որ անօրէն դաւակցութիւնը ճարակի բոլոր Հայաստանի մէջ . քու սուրդ որ Հեփթաղաց դէմ չբեղ յաղթանակներով փառաւորուցաւ, ատենն է որ գոռոզութեան դէմ փայլատակէ, ցրուէ՛ դաւաճանաց խումբը, ու երբ արքայից արքայն Պերսզ, Հայաստան գայ, իւր պալատին ճամբան

Հայոց դուիններովը սփռուած գրանայ . սրչափ գեղեցիկ պիտի ըլլայ այդ յաղթանակը . ինչ փառաւոր վարձքեր պիտի ընդունինք մեր քաջութեանցը . փութանք ուրեմն, առաջնորդէ պատերազմի մեր քաջ զինուորները ու քու օրինակդ յառաջ վարէ զիրենք :

ՍՈՒ. — Մեծախորհուրդ ու քաջամիրտ իշխանի մը պէս խօսեցար . բայց ո՞վ կրցաւ յաղթութիւնը ծառայ ընել իւր զինուց . պատերազմաց բախտը անստոյգ կշիռքի մը մէջ կը տատանի միշտ . յառաջ քան թշնամուցն վրայ յարձկելը, նայինք թէ ո՞վ են անոնք . Հայոց սակաւաթիւ խումբ մը սպասամբութեան զօրջը բացեր է . բայց վահանն է իրենց առաջնորդ . և ո՞վ գիտէ թէ բոլոր Հայերը չեն լսած արդէն Վահանայ ձայնը, ու մէկ քանի հարիւր անձանց պղտիկ դունդը քաջերու բանակ մը չէ դարձեր . մենք թշնամի կրկրի մէջ ենք . զօրքերնիս ցրուած, ու Վիրք մեզի դէմ՝ գլուխ վերցուցած . պէտք է ուրեմն արթուն կենայ և սպասել :

ԱՏՐ. — Ինչ կը լսեմ . ուսկից է՛ քու վրայ այդ յեղակարծ փոփոխութիւնը . դուն որ այնչափ վատուած էիր ատելութեամբ ու բարկութեամբ Վահանին ու Հայոց դէմ, հիմայ վատ խոնձմութեան թեխալրութիւնները պատերազմի փառքէն նախամեծար կը համարես ու հանդատութիւնը աւելի ցանկալի է քեզի քան թէ պերճ յաղթանակեր . սուր են քու երզումդ ու խոտամուքներդ . երբ արքայից արքայն այնչափ ճոխութեամբ ու պստիւներով կը փառաւորէ գրեկ, դուն կը խորչիս իրեն համար պատերազմելէ . չէ թէ պատիւներուդ այդ քու քաջութեան վրայ կը նախանձին Պարսիկք . արժանացի՛ր ուրեմն արքայական վեճ բարերարութեանց ու էջ այն սասպարէկը ուր փառք կը հրաւիրեն գրեկ :

ՍՈՒ. — Ինչուան երբ պիտի տառապին երկու գրացի հօր սղգեր անդադար պատերազմաց մէջ . իրաւ է որ բախտը ինչուան հիմայ Պարսից կողմն է, բայց սրչափ սուղ կը գնէք ձեր անպտուղ յաղթանակները . այս քանի տարի է, քաջաց արիւնը հեղեղի պէս վաղեց Հայաստան, ու որո՞նք եղան ձեր աշխարհակալութիւնները, ու երակներ ու անսպասաներ : Նուաճեալ է Հայաստան՝ բայց ոչ երբէք յաղթուած, ազգուէր մատնիչներու հայրենիք է, բայց աւելի շատ ստաքինի ու անպարտելի գիւցաղանց :

ԱՏՐ. — Կը յանդգնիս իմ զիմացս պաշտպանել Վահանը ու Հայերը :

ՍՈՒ. — Վահան իմ հայրս է ու Հայերը իմ ազգս են :

ԱՏՐ. — Կը մտնա ս Պարսից զեհանձնութիւնէ ընդունամ պատիւներդ :

ՍՈՒ. — Ո՛ւր էր թէ Հայրենեաց համար ընդունամ վէրքերով զարգարուէր կուրծքս :

ԱՏՐ. — Զմեզ դաւաճանելիւ համար Պարսիկ ձեւացեր ես դուն . բայց չի կարծես որ անպատիժ կը մնայ նենդութիւնը . կը վազեմ պատերազմի Հայոց դէմ , բայց աչքերս քու վրայ կն . պիտի ընդունին իրենց պատիժը ապստամբք , ու որոնք որ սրտակից են ապստամբաց :

ՍՈՒ. — Վաճանայ սրտին անձանօջմ են ու պիտի ըլլան երկիւղ ու վատութիւն . գիտցիր որ այդ կողմանէ անարժան սրբի չեմ ես Վաճանայ :

Տ Ե Ս Ի Լ Գ .

ԳԱՐՉՈՅԼ, ԱՏՐՎՇՆԱՍՊ, ՍՈՒՐԷՆ

ԳՍՐ. — Վաճանեանք կը մտնեան հոս . փութա՛մ Տէր , արժանաւոր կերպով ընդունելու զիրենք :

ՍՈՒ. — Ու Հա՛յ մին է այս բարբ քերտը :

ԳՍՐ. — Ու Հա՛յ մին է հոս խնձի մտիկ ընտը :

ԱՏՐ. — Զօրականք ու դուն Գարջուլ նախարար , դաբանի կեցի՛ք ամէն կողմը , լրտեսե՛նք քանի՛ հազի են , ի՛նչ կը խօսին եւ որ հիւան վրայ հաստատեր են իրենց դոտղութեան շէնքը . երթա՛նք , կոյր վատահոթիւնը պատե՛լ զիրենք , ու աներեւոյթ թշնամիներէ պաշարուին : (Կեբքան) :

Տ Ե Ս Ի Լ Ե .

ՎԱՀԱՆ, ԶՍՐՇՀ, ԳԱՒՍԿԻՅՔ

ՎԱՀ. — Ո՛վ քաջք , ահա դարձեալ ձեզ հետ է Վաճանք :

ԳՍԻ. — Կեցցե՛ Վաճան , կեցցե՛ զխցաղն Հայոց :

ՎԱՀ. — Բարեկամք , Հայաստանի փառացու ու ազատութեանք սիրելիմ թշնամիները ժպիւրճ բերնով կը քարոզեն որ մենք զի կնք քաջութենէ եւ զխցաղնական ստաքինութիւններէ . Հայաստան

այնպիսի սրտատուան մը տայ իրենց որ գարեկու մէջ հեշէ . տես՛ք մեր հայրենիքը , բանութեան եւ մասնութեան սակալի ժայտերուն վրայ խորատկած , մենք մինակ աղաւանցանք իւր անաղին նաւարկութենէն . վերին անքննելի նախախնամութիւնը , գերի մասնեց գեղց մահադէմ թշնամութեան ձեռքը , ու արցունքներով կը թրջենք մեր ժանդաճար չղիմաները . . . կուրամ , այ՛ս , բայց կատաղութեան արցունքներ են թափած արցունքներս . . . սակայն , սակայն կը խցնդան մեր թշնամիները , ու պարկով կը ցաթկան զխցաղանց տկարները ծածկող հաղին վրայ . ս՛հ , չի տեսնան մեր արցունքները , սրտեւ զի իրենց խնդումը տակի չըլլայ . մեր վրէժխնդրութեան ու զինուց սրտմուտքներս մէջ խղղութիւն իրենց ծիծաղներուն բարձրագոյ աղաղակները . վրէժ գոչնէ թող արքայապաւն իշխանք եւ նախարարք , որ փոխանակ մեծագործ պաշտաններս , հալա ու մոխրաց մէջ կը նստին . վրէժ պատն մայրերը որ անարգի մնացին , վրէժ , մանկանք գետհոտք , որ անտերանչ եւ սրբ մնացին . վրէժխնդրութիւն պոստն երկրորդը , որոնց քրտնափոր ձակարտ անպաթ թրջնամիներս համար հոգու վրայ կը խնայե՛ն , եւ որոնց սեբանամոր բնաւորք կը հնձնեն . վրէժխնդրութիւն կը պոսայ հայրենիք , իւր խորանի վէրքերը մեզի ցուցնելով . ս՛հ , այն վէրքերը պատերս համար , երթա՛նք , յափշտակենք Պարսից գրօշակները :

ԳՍԻ. — Մենք Արտաղու գաշախն քաջաց մնացորդներն ենք . տեսանք այն անեղ պատերազմը , ուր Վարդան քիչ մնաց պիտի մարեր Պարսից արեւը . զեռ աչքերնուս սաղնեն է այն սակալի տեսարաններս անաւոր պատկերը որ սեռ արց մէջ թաղեց Հայաստանը , ու զժրտից քաջութեան մահարձաններ կանդնեց իւր հալոյն վրայ . ինչո՛ւ չինկանք մենք հոն . ինչո՛ւ մեր արիւնն այ չի խտնուեցաւ պատկաւոր նախաստիաց արեանք հետ . բայց ահա ժամանակը , խնայեցին մեզի երկինք որ երկրորդ անգամ վկայ բլլանք հակաբազո՛ւ հայրենավրէժ քաջութեան , ու Հայկազուն արխաղանդ բանակին երկրորդ անգամ ապի տակ անելը Պարսկական խբոխտ բանութիւնն ու լուծը :

ԶՍՐ. — Բայց ս՛ւր է Գարջուլ . սակից գորս պիտի կլլայ արդեօք այս զինաստիչ վիշապը ու պիտի գարտի մեր ստաքներուն , զգուշանանք , հայր , իւր կատաղութենէն , ու ամենէն տակի իւր անտրէն մասնութեանէն :

ՎԱՀ. — Մերձեցե՛ք ձեր սրտին մէջէն ամէն կտակածներն ու երկիւղը . Գարջուլ կորսուեցաւ . բայց անոր սեղ նոր , քաջ ու հա-

7504-57

ւատարիմ գնդեր եկան միայն մեզի հետ. առհնէն է ուրեմն մեր խորհարարը ի գործ գնելու. դուն կամսարականդ Ներսէն, ու դուն Արշաւիր, պէտք է Գուին քաղաքը կենար ու պաշտպանէք զայն. իսկ ես Զարեհնին հետ կը յարձկէնք Ատրվշնասալին վրայ, որ յանկարծակիի պարտ չի կրնար անշուշտ երկու յի գիմադրութիւնը բնել մեզի. երկինք խրախոսա ու վաճանք բլան մեզի, ու դու անյաղթելի անմահ ու սուրբ հայրենասիրութիւն, ստաճարդէ՛ ու ցո՛ցց սուր մեզի վասայ ու յաղթա թեան յուսածեմ ճամբան, ինչան թշնամիք մեր սրբամատկեան նիգակներովն ու աղեղամբը, ու անոնց գիակներուն վերայ անկենդան սարածութիւնք մենք ալ. մեր մահաբաժնեներուն վրայ գաւարիներս բազմին միշտ գարնեպատկ ազատութիւնք ե կրօնք, ու պատկառանք ե սարսափ ազդեն բնասորայ. հապո՛, եկէ՛ք, վազեցէ՛ք ինձի հետ:

Տ Ե Ս Ի Լ Զ.

ԱՏՐՎՇՆԱՍՊ, ԳԱՐՉՈՅԼ, ՎԱՀԱՆ, ԶԱՐԵՀ, ԳԱՒԱԿԵՑԻ ԵՒ ԶՕՐԱԿԱՆԵՔ ՊԱՐՄԵՑ

- ԱՏՐ. — Դուրայէ՛ք սպասամբք, Ատրվշնասայ հոս է:
- ՎԱՀ. — Դուրան անոնք, սրնք որ բնասար են ու գաւտածան:
- ԶԱՐ. — Մենք զձեզ կը փնտալինք, աղէկ տանին հասար. սուրբ թալ խօսի ձեզի հետ: (Կը հ ա՛ւե սուր):
- ԳԱՒ. — (Նոյնպէս ամեւ էն ալ) Սասիկին Պարսիկները:
- ԱՏՐ. — Սուրէն ու նիգակներէն ստաճ թալ գիմութիւնք ու ձեր անձանց օգուտը խօսի ձեզի հետ. սուր կը վազէք գահալիճ կատաղաթեամբ, պարտական յաղթող գինուց գիմայը:
- ՎԱՀ. — Պարտական յաղթող զէնքերը գաւտածանութիւնն է, ու մտանութեան վրայ կոխելի. վարձյալ բնեկ անդրամութիւնք, ու զէնք սալ անոր ձեռքը, եղբայրը դաւերու ե սպաննելու համար. թեւերը բանայ ո գրկի անորէն սրդին, որ երկայ լւր հայրը խղի ու անոր ցուրտ գիակը ձեր ստաճներուն տակի նետէ. նենպ, սճիրք, ու երածք, սպանութիւնք, ու ստանցմ, ամէնէն տակին ու պիղծը Գարջուղ, աճա՛ ձեր յաղթական զէնքերը:
- ԳԱՐ. — Ինչուան երբ համբերենք, քաջ գ մարդ զան, ստանց ձայրն գտողութեանը:

ԱՏՐ. — Մենք գիշերուան խաւարին մէջ չենք ծածկեր մեր քաջութիւնն ու խորհարդները. ա՛յց է ձեր զինուորական արխութիւնք. վաս ծառայի մը պէս, մթութիւնք իրեն օգնական տանել քունի մէջ աւագակարար խը ակըր սպաննելու ու կազպակու համար:

- ՎԱՀ. — Դուր Հայաստանին ակըր. սճ սուտ ձեզի սց իրաւունքը:
- ԱՏՐ. — Յաղթութիւնք:
- ՎԱՀ. — Մտանութիւնք սուտ ձեզի զայն ու մեր զէնքերը պիտի յափշտակեն ձեզմէ. վտան գի մերն է Հայաստան. մերն են խը բնեներն ու դաշտերը որ խը բնամահ սրբուց սակրներովը ծածկուած են. մեր են խը ակերակները սրանց վրայ կը պալտի սըրամտեղ վրէժխնդրութիւնք. մեր են խը գերեզմանները ուր կը նընջեն մեր գիւցազանք, անէ՛ծք մըմուտով ձեզի զէմ. մեր են խը քաղաքները ու եկեղեցիք սրանց սմ նէն ամուր ու անվանելի սրբութիւնք մը կարծրերը պիտի բլան:

ԱՏՐ. — Պատերազմ կուղեն ուրեմն. պատերազմը թող ճայթէ ձեր վրայ խը ամէն աշխարհուեր կայծակները. արին կուղէք. ձեր գլխուն վրայ բլլայ սրջափ արին որ պիտի թափի. սուք սուրին զէնք ելլայ. վրէժխնդրութիւնք վրէժխնդրութեան. աւերանց ու կատարածուց մէջ վարէ ցրակելով մարդակամնձ տակութիւնք. ու Պարսկաստանն դարձեալ խը նիգակի մէջ Հայաստանին սիրտը: Գարջուցէ՛ք աշունիկ Արատու գաջալին վրայ, նագեցէ՛ք ինչ կը տեսնար հոն:

ՎԱՀ. — Մեր Հայկեան քաջերու սոխի փատար հեռերը կը տեսնանք հոն, ու հարցրատը Պարսից գիակներ. սակայն բո՛ւ գուն հիւնայ իմ բերնէս Հայաստանին ետքի խօսքը. թէ որ հիւնայ, մէկէն, շուտով ետ չի քաշալք ու չկար Հայաստանէն անգու թ ստակումն կազտաննք ձեզի. մի՛ յուսար երկաջն տանն գիմանայ բուր սպի մը համաշխարհական բարբաղայ ետանդեանք զէմ:

- ԱՏՐ. — Քիչ մը կաջը աւելի ընդարձակ գաջափ մէջ պէտք եւ զամ պատասխանը կուտամ ձեզի. բաց թէ որ աւելի կրտապէք. . . .
- ԳԱՐ. — Թէ որ աւելի կտապէք, Սուրէնին դուխը կը խրկենք ձեզի որ պատասխանէ: (Կերան Պարսիկի):

Տ Ե Ս Ի Լ Է .

Վ Ա Հ Ա Ն , Զ Ա Ր Ե Հ , Գ Ա Ռ Ի Ս Կ Ե Յ Բ

Վ Ա Հ . — Ի՛նչ էր բառս . . . Սա բէնին դրո՛ւխք . . . Սա բէն . Սա բէն յանցաւոր է , բայց իմ սրբին է . ս՛վ անակնկալ հարուած . ս՛վ հայրենիք . հայրագործով զգացմունքներ կը վրդովեն սիրաս . Զարե՛ն սրբեակ ու դուք ս՛վ քաջք , քիչ մը ասեն մինակ թողուցէ՛ք զիս :

Տ Ե Ս Ի Լ Ը .

Վ Ա Հ Ա Ն

Ամենակարգ Տէր , քու իրաւանցի ու փառացի համար սարտուղինեակ Աստուածամարտ բնութեան զէմ՛ , ան՛ս , ի՛նչպիսի սրբերներու վրայէն սկստք է անցնիմ՛ . սրբուցս արխնաթաթառս . դրո՛ւխք յազխութեանս ճամբուն վրայ կը նետեն . եթէ աշուքներս զգալով մէկիդ գարձնեմ՛ այն աղեկոտար անարանէն , հայրենի տեղակներս վրայ սկստք է որ թափաթին . բնութիւն և հայրենիք անգու՛թ զէնքերով կը սրտանրագմին սրտիս նեա . ս՛վ սէր քու յամբանախան ու թատէզ զրկէ՛ ինձի բոյս և արխութիւն գերմարդկայն :

Տ Ե Ս Ի Լ Թ .

Վ Ա Հ Ա Ն , Ս Ա Ռ Ի Ը Ն

Ս Ա Ռ Ի . — Հո՛ւր , մի՛ ուշանտք հաւ կրկայն ասեն . Սարկ՛նասաղ ու Գարջուց կը ժողովեն բոլոր Պարսից զօրքերը . ա՛ն , սիրաս կը գոգայ քեզի համար :

Վ Ա Հ . — Ի՛մ սիրաս ալ ատաղին անգամ կը գոգայ . կը գոգայ այ՛ն , բայց չէ թէ Պարսից բանա՛ղներէն , ա՛ն , քո՛ւ վրայ , միայն քեզի համար կը թողամ ես , անարժան՛ բայց գեա սիրեցեալ սրբի . մեծ յազխանակ մը յախչակից՛ր ինձմէ՛ այսօր . բնա՛ղինջ կրտուեր էին այսօր Պարսիկը , թէ որ քու փառնուղ ձեռուքներս չի կապեր :

Ս Ա Ռ Ի . — Ի՛նչու հայր , ինչո՛ւ ի՛մ փառնուս զոգացայ գրեզ . գնա՛ , գորկ ամբարկչաները . զլու՛ն ու հարածէ՛ թ՛հասմիները . բայց

մի՛ յուտար որ քու սրբից նարէն գառնայ քեզի . յազխութիւնն ու փառք քեզ կարտուն , ու ինձի կարտակ անցոյս բախտ մը ու փառաւեան մաս . անօրէն սրբի եմ ես , ու անարժան Հայկազուն . այսպիսի սրբուց մը կարտանար չըլլայ որ ցաւիս , հո՛ւր :

Վ Ա Հ . — Քեզի նեա կը մտնէի ես ալ հա , թէ որ հայրենիք մը չունենայի . սրբիս յուտանաւ կիրք մը զերէ՛ բերե է գրեզ :

Ս Ա Ռ Ի . — Սէր , սէր , անճառն ու ամենաթշուառ սէր , չէ թէ այն սէրը որ կը շանկութեան ծաղիկիտե՛նջ սրտիներովը լեցուած է , այլ սէր մը որ արցունքներով , սրտաւնութեամբ , սրտի խաղճայներով կը մանի , սիրերուց չըթուռններուն և զէմքին վրայ կարտակ աշուքներով սրբուց տեղ կը փնտտեմ այդ խաղճագութիւնը որ անգարձ գնաց , նեապա . ինձմէ՛ . կրկնային սրբութեամբ փայլող աշուքները անգլին փոթորիկներ կը յարուցանեն սրտիս մէջ , ու անտր մէկ ժպտար յուտանաւնութեան մէջ կը թաղէ զիս . հո՛ւր , ան՛ս ի՛մ գառնուղին վիճակս . ան՛ս , ս՛րջափ կերպարանափոխ եղեր է որգից . . . կրկն փոթորիկը կը յափշտակէ զիս . քու գրեզի տո՛ւր ինձի ազատէն մը հո՛ւր :

Վ Ա Հ . — Թշուա՛ն սրտանի . խաղճագութիւն կը փնտտեն այն սիրտը ուր որ կնկան մը խաղճակի սէրը տրեր է . եկո՛ւ գրեզ , եկո՛ւ , գարձիք քու հայրենեացի ու ազգայնուցի գիրիք . հո՛ն կը գրտնա խաղճագութիւնը փառքը ու քու սրտաւրդ . քեզի կ՛սպասեն հայրենան քաջագունք . քեզի կ՛սպասեն սրտաբազմական համբաւ , արխութիւն ու ազատութիւնք . ա՛ն , սրբեակ , Սաբէն սրբեակ ի՛մ , անկրտար մըներ քու հօշոյ յազխութիւնք . մի՛ տար Պարսից քու ձեռքովի վաճանկն սիրտը խոցերս սրբանրք . թէ որ կ՛ուզես մեանիլ , չեմ արդիւր գրեզ , մեռի՛ր այ՛ն , բայց Հայ մեռիք . խարերայ է սէրը ու աղետալի են արդիւնքը . բայց ատարկնութիւնը սրբեակ ի՛մ , ատարկնութիւնը ատուղ և անարատ փառք կը սրտրիւէ մեզի : Գարձիք ուրեմն , գարձիք մեզի , ու թօթափէ անարժան սիրոյ մը փառնուար հրապոյրը :

Ս Ա Ռ Ի . — Գուն անիծեցիք զի՛նչը հայր , աս անե՛ծք ի՛մ զլուսու վրայ ժողովեց՛ ես . ինքը անմեղ է հայր , ու սիրոյ և զխութեան արժանի : Այլ անքը անգու՛նալի կերպով յափշտակեց զիս ձեր գրեզն . ու մանք , մանջ գուռէ ջնջէ գայն ի՛մ ճակտիս վրայէն անտր տեղը հայրական օրն ութիւնն ու սրբուներ թափել ստալով , ուրիշ բաղձանք չունիմ հայր , մեռնիլ միայն , ու հայրենի հայրն ստալը թաղ-

ուիլ . անոր ծայրիկները միայն կարեկից ձևեր սխան գերեզմանիս վրայ :

ՎԱՀ . — Ո՛չ, թող չեմ տար որ կորստանդ վազես դուն . տե՛ս քու հայրդ է որ քեզի կազաչէ , կրնաս ինչուան վերջը անդժառ թեամք չի բեկ իւր ձայնը :

ՍՈՒ . — Իւր անուրբմ բախտին յանձնէ՛ քու արեքախտ որ-գիլ . . . ղէնքերու ձայնը կուգան . հետայի՛ր հայր , դուցէ Պարսից բանակն է որ կը մօտենայ . սակալի վտանդի մէջ ես . թէ որ դուն հարսուխ , կորսուած է Հայաստան . դե՛ս , հետայի՛ր . մնաս բարով հայր : (Կերթալ) :

ՎԱՀ . — Ո՛հ , շատ թշուառ հայր եմ ես , բայց թող բարերազդ ըլլան հայրենիք :

ԶԳԻ ՎԱՐՍՅՈՅՐԵ



ԱՐԱՐՈՒԱՆԻ Գ .



ՏԵՍԻԼ Ա .

ՍՈՒՐԷՆ

Բարբ բանակը քունի մէջ թաղուած է . ի՛մ աչուջներս մինակ չեն կրնար գոցուիլ : Ի՛նչպէս հանդարտ ու գեղեցիկ են երկինք . ի՛նչպէս անուշ կը փայլին աստեղք . ինչու իրենց ճակատն վրայ ցուրացող երջանկաբեր խաղաղութիւնը սրտիս մէջ չի ծագեր . ի՛նչ , խաղաղութիւն , երջանկութիւն . ա՛հ ինչ որ Ասթիւնէին աչուջներն ու սիրար չեն կրնար չնորձիլ ինձի , պարտալ տեղը երկնից աստեղներէն կը խնդրեմ ես : Աէր , ազրիւր դաճուիլեանց , երանի թէ միշտ , ինչուան վերջը անձանօթ մնայիր ինձի . վաղը դարձեալ տապաւիլ պիտի իջնայ Հայաստան . նոր գիւցազուներ իրենց արիւնտիր պիտի պատկեն յաղթութիւնն ու փառքը , ու ի՛մ ձեռուներս մինակ կապած պիտի մնան . ձեռուներս կապած են , վտանգի սիրտս գերի է : Ի՛նչու առտութեան հետ սա բրած կուխ վերջը թող մահը ըլլայ . մահը բախի թող կենացս ծայրէկը , ու ծածկէ հողջին տակը ի՛մ տարաբազդ սէրն ու յանդանդներս : Բայց ս՛վ կը անանամ , ս՛վ բազդաւոր սեռտութիւն , դո՛ւն ես Զարեհ , ի՛նչպէս անցար արջափ մահարեր ճամբաներէ . այ՛ս դուն ես , թո՛ղ տար որ քու գիրիկ նետուերով . . . :

ՏԵՍԻԼ Բ .

ԶԱՐԵՀ , ՍՈՒՐԷՆ

ԶԱՐ . — Այդչափ մի՛ վառվար . գիտցիր որ մարտը են ձեռուներս մամուռ թեան պղծութենէն , ու ի՛նչպէս երկինքեմ գրեկ գրկելու համար . քու քովդ եկայ ես , բայց հետու ենք սրտով , մէկ խօսք մը միայն բառակուն է այդ սխաւր հետաւորութեան միջոցը մեր մէջէն վերցնելու : Ըսէ՛ ինձի , Հայտ՛ մը գիմացն եմ ես , չէ՛ նէ թշնամուց մը . միթէ՛ վա՛ս տարուկ մի՛ն ես դուն արիւնտուշտ բնուարաց , ու անարդ լուծի մը տակ գրախղ ծոկով մտցար արգեօր

լայտալին որ դուն ազատ ծնած ես, հայրենիք մը ունիս ու եղբայր-ներ:

ՍՈՒ. — Անգաթ Զարեհ, ինչու ցանդիմանութեանը նշանաբանը անհոյժ վերքեր կ'աւելցնեն սրտիս մէջ. փախտաւորան հայրենիքէս ու օտարութեան դամաճաշակ հայր ուսուրով որ մէջո արցունքներով թրջած է, անցոյս և դատաւարս, երբ յուսանատութեան անդունդին քովերը կը սրբաւոր, տե՛ս իմ վիճակս եղբայր իմ, ու գ'ժա' ինձի:

ԶԱՐ. — Տես դուն Հայաստանը որ սրբանոց ու արցունքներու մէջ կը բարց. մտիկ բը՛ աւելի մեծ թշուառութեանց և յուսանատութեան ձայները որ կը բարձրանան իւր ծոցին. տե՛ս իւր վիճակը, ո՛ր Սուրբէն և գլխո մեղի:

ՍՈՒ. — Ա՛հ, ինչու աշարներդ չեն կրնար թափանցել սրտիս մէջ. կ'իմանայիր ան ասներ թէ սրջտի կարեկցութեան արժանի եմ ես. երբ անթիւ թշուառութիւնը կը պաշարեն զիս ամէն կողմէն, երբ հայրենիք և լոյր աշխարհք ինձի դէմ կը բողբեն, դա միայն, դա միայն մի մերժելը զիս:

ԶԱՐ. — Ո՛վ չերաւի փաստարարիկ Սուրբէն. կրնաս մտքդ անցնել որ սեկորակիր աչքով կը նայի՞ քու վրայ. քեզի համար թշուառսն բանակին մէջէն գազառակ անցոյց եկայ հաս. քեզի համար աչքս տալ մահուան սակաղի փամպուկները. եկա՛ւ ինձի հետ, երկինք կ'ախորժին ու կը պտտեն վտե՛մ քաջութիւն մը. երկուքնիս ալ հեւանանք սակեց և կամ երկուքնիս ալ մէկակեղ մեռնիք. ամէն ճամբայները կը ճանչատմ ես. մեր յոսանատարները չստ հետս չեն մեղմէ: Բնորձ, հոն պիտի դնես փառքս, հոս ամօթն ու վատութիւնը. հոն պիտի դնես փրկութիւնը, հոս անդունդի մը քովերը կը սրբաւոր, հայրենիք իմ ձայնալիս կը կոչեն դրեղ, ու մէկ մօր մը սրբիքը կարտան իրենց եղբորը:

ՍՈՒ. — Անհակասակիբ զօրութիւն մը կապած է զիս հոս, սխառ ճակատագիր մը կը մղէ զիս սիրալատ փախկութեանց ծայր, որոնց սակը վիճ մը ծածկուած է գետեմ, բայց հարկ է գլմիլ յուսանատ. ստեղին զիս Հայրենիք, ստեղին զիս երկինք. ա՛հ, թող սուշ, թնձ սուր որ գոնէ չստէ գիս Ասթիւնէն. թնձ սուր զիս, ու դուն փախիք Զարեհ, փախիք, քու վասնոց աւելի կը գայրացնեն վիշտերս:

ԶԱՐ. — Ինչ բնեմ ուրեմն մեր հօրը, որ արցունքնեկ սլ սրտու իր'ց ինձի ստանոց քեզի չի գտնուլ բանակը. միտութեան մէջ թափախելով հիմոյ անհամբեր իւր սրբուցն կ'սարտէ ու չղիտեր, ա՛հ, չղիտեր որ դուն մտնուլ կուզես զինքը յախտան:

ՍՈՒ. — Թէ որ ք'չ մը սուշ հայրական արցունքները բուսական չեղան համոզելու զիս իրմէ չե բաժնու՛ն, ինչպէս չի մտածեց որ դուն սրբապ տեղը մահարեք վասնոցի մէջ կ'իմնայիր ինձի համար, գարձիք իրեն, ո՛ր Զարեհ, հոս աննչան մահ մը կ'ազանայ քեզի, եթէ կ'ուզես մեռնել հոն իրեն քովը կուտելով քեզի արժանի փաստար մահուամբ մը վիճ'ջ սուր կենացոյ. իմ կեանքս, մե՛ղք ոչ անդրժեկի երգմամբ ու բիշի նախրած եմ:

ԶԱՐ. — Անգաթ Սուրբէն. միտակ կը թողուս զիս յողթութեան սարժանաց և կամ մահուան փամպուկներուն մէջ. չի կրնամ պիտի ուրեմն քեզի հետ սրբաւոր գափնիներ ժողովեց պատերազմի գաշտէն, ու երբ թշուառաց կատաղութեանն ու գլնքերէն պաշարուիմ, պիտի չի կրնամ օգնութեան կոչել քու յողթական վասնոց. դուն պիտի չարդիկես սրալիս դէմ վազող հարուածները. փոշույ մէջ պիտի թաւայի Զարեհ եղբայրդ, ու դուն հոն պիտի չըլլաս որ կիտամես զյախը ծնկարներուդ վրայ հանգչեցնես ու սրբես սրբներ. Զարեհ չի կրնայ պիտի, սու՛ղ, քու սիրալիր ծոցոյց մէջ ստանուլ քեզի իւր ետքի սղջոյնը ու ետքի չունչը:

ՍՈՒ. — Մի՛ խոտիք աւելի. եղբայր իմ, մրթիկայ սիրաս քու խօսքերդ մէջմէկ մահուան սպաներ են ինձի համար. ա՛հ, ինչ բնեմ... քեզի հետ գամ... փախչիմ... ինչ, թողմ ես զինքը. երկինք, ինչ թախտար երեւոյթ է որ կը տեսնամ. տե՛ս, միայնութեան, դաւոց ու հառաչանաց մէջ նաղելի կեանքը մաշեցնելով, նուազեալ աչքերն ու թեւերը երկինք վերցնելով կանթի՛ն ալ ժամն ու անդին, ուր որ տեսա ու սիրեց զիս. կ'իմնայ կը սարսառի անկենդան, ու ես իւր քովը չեմ, իւր ետքի սղջոյնը ու չունչը ընդունելու համար. ա՛հ, չէ՛ չէ՛, չիկայ զօրութիւն մի որ զիս բաժնէ քեզմէ. դուն ալ հատուէ՛ ու լոյց ինձի հետ եղբայր իմ. երբ սիրելուդ համար ալ չես կրնար սպրիլ, մի միայն միտիմարութիւն անոր համար մեռնիքն է: Դուն միտակ, դուն միտակ սպրի՛ իմ հօրս համար. փախա՛ Զարեհ, փախա՛, թանկաղին են վայրկեանները...

ԶԱՐ. — Ուրեմն անդարձ պիտի կրտանոյնէ գրեղ իմ հայրս:

ՍՈՒ. — Ու գրեղ ալ մէկակեղ թէ որ աւելի ու շատես հոս, գէշ կը կատարես սրգնութեանց սրարարը. քանի որ դուն հոս ես, հօրս միտքը տարակուսանաց մէջ կը ծփայ. ձեռուրները կապած են ու կը փախցնէ գուցէ Հայաստանի ազատութեան ցանկալի ստիճը. գնա՛, գարձիք իր քովը, բա՛ն իրեն որ ալ յոյսը կարէ ինձմէ. ու սակի

բարեխաթեամբ կայծակնաբար զիմէ Պարսից վրայ. զուն իմ տեղս ի-
րեն կրկին սրգի եզիր. անդարձ չէ իմ կորուստս. ս՛հ, պիտի գտնար
նա Սուրէնը... ցուրտ զիակ մը դարձած...

ՉԱՐ. — Բօթարեր գտժկան կը խաւրես զիս իմ հօրս. ալ
չեն կրնար չըթուներնես խօսք մը արտասրերի. արցունքներս թող
խօսին... զրկեմ գըեզ եզրացր իմ, երկինք, հարկինը չըլլայ այս...

ՍՈՒ. — Ի՛նչ ազադակ է, ժամանակ մը կորսուցներ, ս՛վ
Չարեհ, ս՛հ, կուզան կը համին, փախիր...

ՉԱՐ. — Սուրս ինծի ճամբաց կը բանայ անոնց մէջ:

Տ Ե Ս Ի Լ Գ

ՍՈՒՐԷՆ

Երկինք, ազատ՛ իմ եզրացրս ու իմ վրաս թափէ՛ բոլոր բար-
կաթիւնդ:

Տ Ե Ս Ի Լ Գ

ԳՍԲԶՈՍԼ, ԶՕՐԱԿԱՆՔ, ՍՈՒՐԷՆ

ԳՍՐ. — Անա՛ մասնիչը. բանեցէ՛ք զինքը:

ՍՈՒ. — Ստա՛ջ մի՛ գօք յանգուզն մարդաստաններ. սուրբա
ծայր կեցած է մահը ու պիտի հնձէ զձեզ, եթէ յանդգնէք ձեռք
վերցնել ինծի գէմ ի՛նչ կուգէք ինձմէ. ս՛վ զձեզ խրկեց նա. եթէ
արեան ծորաւի էք ինչս՛ւ աղչափ բազմութեամբ մինակ մէկ հօգի
գէմ կատաղարար կը յարձկիք. թշնամիք ազատ գաչտի մէջ բանակ-
նին կանգնած են. նոն ցուցուցէ՛ք ձեր արիւթիւնը. հետացէք ան-
միտ գորականք որ ամօթոց ու վատութեան մէջ կը սղծէք ձեր գէն-
քերը. հետացէ՛ք, չըլլայ թէ ծանր գնէք ձեր յանդգնութիւնը:

ԳՍՐ. — Ատրվչնասայ մարդպանն է զմեզ նա զրկողը. սուր
աչաքներես չի փախաւ քա նենդութիւնդ. եղբօրդ հետ ի՛նչ դա-
ւածանութիւն կը յարէիր նա, գիշերային խաւարը ձեզի սաշաղան
կարծեցիր. չէիր գիտեր որ Գարջոյլին աչաքները փայլակի պէս մի-
թութեան մէջ կը ցրային ձեր վրայ:

ՍՈՒ. — Ո՞րն է մեր յանցանքը:

ԳՍՐ. — Վա՛նանայ սրգի բլլայնից. գորականք կատարեցէք մարդ-
պանին հրամանը:

ՍՈՒ. — Ուրեմն սատկեցուցէք զիս նա վատ գորականք աւելի
վատ ստաջնորդի մը. գարկէ՛ք ձեր զինուորակիցը որ այնչափ ան-
գամ հարուստ աւարներով ու բարեօք լիցուց զձեզ, սրուն կեանքեր-
նին սարստական են ձեր մէջէն շատերը. ձեզմէ ամենէն քաջատիրազ
թն՛դ առաջ գայ, ահա իմ սիրտս. ձեզի բլլայ իմ արիւնս. ինչո՛ւ
լուս կեցիք էք, ս՛ւր է ձեր կատաղութիւնը:

ԳՍՐ. — Անա Ատրվչնասայ ինքը:

Տ Ե Ս Ի Լ Ե

ԱՏՐՎՇՆԱՍԱՅ, ԳՍԲԶՈՍԼ, ԶՕՐԱԿԱՆՔ

Ատրվչ

ԱՏՐ. — (Զօրեբուն) Ի՛նչ է այս. անշարժ և լուս կեցիք էք,
ասանկ կը կատարէք ձեր իշխանին հրամանը:

ԳՍՐ. — Յանդիմանէ՛ իրենց վատութիւնը: ս՛ իշխանդ. ես կ'եր-
թամ կը համեմ Նենդաւարին գաւածան եղբօրդ: (Կերթայ):

ՍՈՒ. — Ո՛ Ատրվչնասայ, ս՛ր ատենէ ի վեր է այդ սովորու-
թիւնդ, զօրաց գունդ մը խրկել միայնակ անձի մը գէմ. սրտե-
րազմի վտանգներուն ու վատացը մէջ վարժեցայ ես միշտ գաննք
տեաներու. ս՛վ ստրվեցուց իրենց վատութեան ու անարգանայ նուխ-
րել սուրբինին:

ԱՏՐ. — Անիկայ որ փոխանորդն է նա արքայից արքային, և
իրաւունք տնի տերարար հրամայել բոլոր Հայաստանի. անիկո՛յ ու-
րուն աչաքները սեւ մասնութեան մը գաղտնիքներուն մէջ կը թա-
փանցէ, ու ստորինութեան քողին սակ կը տեսնայ սճիրը, անիկայ
է գաննք գրկողը. ասանն է սլ անաչատ խտտութիւնը ձեռք առ-
նելու. բաւական եղաւ արչափ ստան նենդամիտ խորհրդոց վրայ
սէք զոցկուս. գոզո՛ւ, անհաստարթ Սուրէն, յանդգնութեանդ շարի
լիցուցիր:

ՍՈՒ. — Այո՛ յանցաւոր եմ ես. յանցաւոր եմ որ վո՛ղանակ
սպղիս համար զո՛ւտելու իւր սխերթ թշնամներուն մատուցի իմ
ճատացութիւնս. յանցաւոր եմ որ սպերտախանութեան համար սրտե-

բազմաց մէջ արիւնս թափեցի : բայց արդարապատ են երկինք , ու
կը հասուցանեն հիմայ ինծի արժանի պատիժը . իմ բարիքներս վա-
խելոյ երտխոտամտաց Պարսիկք հիմայ իմ երեսս կը զարնեն անհա-
ւատարմութիւնս , ալ ինչ կուշանաս . սպանալիքդ կատարէ . ամէ-
նէն ստակալի մահը իբր մեծապարգիւ չտրճը մը պիտի ընդունիմ քու
ձեռքէդ :

ԱՏԲ . — Չես կրնար յանդուզն ամբարտաւանութեամբդ յան-
ցանքներդ ծածկել . մասնեցիք հայրենիքդ ու հիմայ կուգես մասնել
Պարսիկներն ալ ամօջտիլի փախտտեամբ . բայց ինչ աղաղակ է :

Տ Ե Ս Ի Լ Ձ .

ԴԱՐՁՈՅԼ , ՉԱՐԵՎ ԿԱՊԵՍԼ , ԱՏԲԻՇԵԱՍՊ , ՍՈՒԲԷՆ , ԶՕՐԲ

ԳԱՐ . — Տէր , աղէկ ստեղծն հասայ ես . այս սնօրէն կապեալը
որ կը տեսնաս հոս զօրաց բազմութենէ սրաչարուած իւր փախտտեան
ստեղծ սուրբ ձեռքը անանցով , շատերը գեալներ գրտարելով արիւնտս
ձամբայ մը կը բանար իրեն ու մօտ էր ազատելու , երբ ես ուքիչ
զօրաց գեղով մը վրայ հասայ ձամբան կարեցի , ու բանուեցաւ . ան
ինքը , թող քու բերնէդ բէ իւր գառապարտութեան վճիւր :

ԱՏԲ . — Դուն ես որ նենդութեամբ այս գիշեր յանդիւնցար
Պարսից բանակը մանայու , քու բերնովդ պատժէ ինձի քու սճիր-
ներդ :

ԶԱՐ . — Արեանց գեռերը որ վազցացի Պարսից բանակին մէջ ,
թող իմ տեղս պատասխանեն քեզի :

ԱՏԲ . — Անպոթ պատուհաս , ու սարտախելի մահ մը կախ-
ուած է գլխուդ վրայ եթէ ծածկես խորհուրդներդ :

ԶԱՐ . — Ուրախութեամբ կը մեանիմ , վանդի մահէն աւելի
սեւ ու ամօջի են ինձի բնուարաց ու մասնիչներու գէղքերը :

ԱՏԲ . — Անամօթ ու լիւր խօսքեր մեզի դէմ ժայթքելու հա-
մար եկար դուն հոս :

ԶԱՐ . — Վրեմ գիտաւորութիւն մը գրգեց գլխ հոս դալու :

ԱՏԲ . — Ո՞րն է :

ԶԱՐ . — Դարձուր ինձի իմ սուրս , ու կը գրուցիմ քեզի :

ԱՏԲ . — Չի կրնար յողթել , մարդասպանութեամբ կուզէր
ուրեմն փառաւորուիլ դուք , այս է Հայ զօրականի մը քաջութիւնը :

ԶԱՐ . — Համարձակէ՛ նախ միայն պարսկական զէնքով կըս-
ուիլ մեզի հետ . բայց դուք Հայը Հայու գէմ կը զինեք , եղբայր
եղբօր ու մասնութիւնը ստաքթնութիւն մը բրեր եք . նայ՛ ս վ կե-
ցիք է քու քովդ , ան , ազատեցէ՛ք զլիս ձեր ներկայութեան . բա-
ւական եղաւ ինձի գոթապղէ՛մ դաւաճանի մը երեսը տեսնելու պա-
տիժը :

ԳԱՐ . — Համբերէ՛ քիչ մըն ալ ու տեսնաս թէ անկէ շատ ստ-
կալի պատիժներ կրնան բլլալ . ինչո՞ւ կուշայեսս , իշխանդ քաջդ ,
կատարելու իւր փափաքը :

ԱՏԲ . — Նախ խաւարային բանտի մը մէջ ձեռքերն ու սուրբը
չգլխանելով թող կապուին , ու վաղը զարհուրելի տանջանքներուն
մէջ հրատարակու գլուխը կտրուի :

ԶԱՐ . — Չի խնարհիր ձախտտ քու բարկութեանդ գիմացը .
ստակալի տանջանքներուն մէջ ազատ եմ ես . թող Գարջուց մը իւր
սեւ ձախտար քսէ կոնկառած փաշիկդ . ես ու ինձի պէս գեւ հար-
խալար Հայկազունը գուարթ գէմքով կը զիմներ մահտան գէմ :

ՍՈՒ . — Տէր , աչաչաի խիտս պատիժ մը . . .

ԱՏԲ . — Շատ թեթեւ է իրեն համար :

ԶԱՐ . — Ինձի համար միջնորդութեան կը խնարհիս , ս՛ Սա-
բէն . ս՛ւր է քու աշխութեանդ . մտացօր ուրեմն որ վաճաճաց սրղեք
ներ մենք . մի՛ գանացներ իմ ետքի վայրկեաններս քու փառու-
թեամբդ . մեռնի՛նք . մեր արեանց ծուխին մէջէն աւելի աճեց վայ-
րտակէ վրէժնորդութիւնը տանց գլխտն վրայ . իմ ետքի սլջայեա
կը խրկեմ քեզի ս՛ Հոջատան . Զարեհ քեզի համար իւր սուրբ
կենացը արեւոյ մարեց հոս . քեզի համար իւր արխներ կը թափէ .
փաղէ՛ , եկ՛ւր հոս իւր վրէժը տանելու :

ՍՈՒ . — Անարժան եղբայր չեմ ես քեզի Զարեհ , անո Սաբէն
քու քովդ . թո՛ղ քայ հիմն մահ : ու իրարու գիրքը զանայ գմեց , ու
մեր տանիներն փախի ու ապշուցեան մէջ վազանեալ :

ԱՏԲ . — Ինչո՞տան գերեզմանին գուար հայնայ , արներ կը պոթի-
կար մեզի գէմ , գօ՛ր Եկանք , կատարեցէ՛ք շուտով իմ հրամանս . սա-
բէ՛ք երկուքն ալ . իրենց գլուխները ձեր նիղալներուն ճայրք կտխե-
ցէ՛ք , տեսնան , սարտախիս Հայերը ու իմանան ո՞ր աչաղես ոլտի
բլան բայր տիրապրած ազատները :

Տ Ե Ս Ի Լ Է .

ՊԱՐՄԻԿ ԶՕՐԱԿԱՆ ՄԸ ԵՒ ՍՈՍՋԻՆՔ

ՉՕՐ . — Իշխանդ մեծ . Վահան յանկարձ կոխեց մեր բանակը . պատերազմը աղէն սխամ է , փռւթա՛ տէր :

ՍՏՐ . — Այդ սասիճան հասաւ իրենց յանդգնութիւնը . փռւթա՛նք , վազե՛նք զբարկանք . մէկ վայրկենէն կը ջնջուին ապստամբք ու կը դանձամ ձեզի :

Տ Ե Ս Ի Լ Ը .

ՍՈՒՐԷՆ , ԶԱՐԵՀ

ՍՈՒ . — Անա փախարկի փամբ կըրայր իմ . կրկինք պատկեցինք . սառքինի քաջութիւնդ . իննան չլիժաներդ : (Կը քակի) :

ՉԱՐ . — (Գեթիճը զարնելով շղթաներ) : Ատանկ պիտի կտորին Հայաստանին չլիժաներդ :

ՍՈՒ . — Պատերազմը կը սաստկանայ . փռւթա՛ , խառնուէ՛ քաջաց վրէժնեղիք բանակին մէջ :

ՉԱՐ . — Ահ , անգէն եմ , ու սուք մը չունիմ մէջքս . բայց հող չէ , կերթամ կը բարձրացնեմ Հայաստանին դրօշը . տեսնան զայն Հայք ու բոց տեղան թշնամնաց վրայ . տեսնան զայն Պարսիկք ու ապրտախին :

ՍՈՒ . — Ո՛հ , ան քեզի իմ սուքս , քեզմէ աւելի քաջաբունի մը չեմ կրնար յանձնել զայն . քու ձեռքդ իւր սուջի փառքը տասնայ , ու Պարսից արխանին մէջ մարտուի մասնութեան ժանդէն :

ՉԱՐ . — Եկո՛ւ . կըրայր իմ , կերո՛ւ ինձի հետ . կթէ զէնք այ պակսին մեզի Պարսիկներէն յափշտակներ :

ՍՈՒ . — Չէնք պէտքը չեն ինձի . կուզամ քրդի հետ . պատեւ բողմի կրակին մէջ կը նետեմ ինքզինքս . հարուած մը ընդունիմ Հայցոյմէ՛ բլաց կամ Պարսիկներէն հող չեմ ըներ . միայն թէ մահացու հարուած մը բլաց . ո՛վ թշուառ Ասիինէ , սակե՛ կողք իմ չիրկնա զրկէ՛ : (Կերբան) :

Տ Ե Ս Ի Լ Փ .

ԳԱՐՋՈՅԼ

Ո՛վ անձաւտապի դիպուած , ստօթալի պարտութիւն . իրեք հազար Պարսիկք ցիր ու ցան բլան ու ջնջուին չորս հարիւր Հայցոյ գինացը : Եւր Եր իմ կատաղութիւնս ու բոցավառ վրէժնեղրութեանս կտոր կտոր եղած յոյսերք . Շաւարշանի դաշտը լախեց զամէնն այ ու Գարջուլը մինակ մնաց . մինակ մնաց Գարջուլ հալածական ու դատապարտ :

(Ներսէն) Կեցցէ Վահան , սատկեցան Պարսիկք :

ԳԱՐ . — Կը մտանայ Վահան . ո՛հ , թէ որ ազատութեան ամէն դաները դոյ են ինձի համար , բացուեցէ՛ք ինձի դժոխք : (Փս խլ լու աշի) :

Տ Ե Ս Ի Լ Ժ .

ՎԱՀԱՆ ԶՕՐԱԿԱՆՆԵՐՈՎ

ՎԱՀ . — Չօրակներ , բանեցէ՛ք դաւածանք . ո՛ւր պիտի փախչէիք մեր վրէժնեղրութեան ձեռքէն . պարսկական բնութեան գանձին կռիւնամ՝ անոր հետ մէկանկ կործանե՛լ զուն այ . քու վրայ գոցուի կորստեան խաշտարտոյ որ հայրենի հիմնեցր սակ կուզէիք փոքի . դան պիտի պատկիս Գարջուլ , քեզի կապտան գեանի վրայ տարածուած Պարսից զլակները :

ԳԱՐ . — Ահ , անիծեալ բլան այս ձեռքերը որ քեզմէ ստաջ չի՛ կրցան վերջ տալ առելի կենացս . անիծեալ բլան աշտրներս որ չի կրցան տեսնալ քու կորուստը . կերթամ ես մեանելու , արլուածարտ սուք մը պիտի պատե՛ սխառ . բայց բեցէ՛ք դժոխք կտրի ինչդիրս . Վահանայ արտին վրայ այ իջնայ հարուած մը , հարուած մը շատ աւելի խորանկ ու կատաղի որոյ հարուածներէն , որ Գարջուլին սակորները ինչպէս հողոյն սակը Վահանին յուսածատ հատաչուոց ձայները լսելով :

ՎԱՀ . — Չօրակներ , սարէ՛ք անօրէնք . իջնայ ստաջարը իւր գլխան վրայ ու բեցի՛ն հայոցիչ լեզուն . այս է ձեր բաժինը ազգաւ Եր մասնիչք ու հայրենաստեաց ժանտ պախներ . (Կը քանն Գարջուլը) : Այդպէս բնայինը եղան վատերք . Հայաստան , ուր իրենց բնութեան դարձ կանգներ էին , անոնց գերեզմանը եղաւ . մէկ օրուան մէջ հարիւր սարսաղան վրէժը բռնեցինք . բայց ո՛ւր է Զարհն , շատ կը վախնամ որ ուշ հատոյ ես . ինչ կրտեմ , ժամանակին հատոյ Հայաստանին բարեբաղդութեանը համար :

Տ Ե Ս Ի Լ Ժ Ա.

ՍՈՒՐԷՆ ՎԵՐՍԻՈՐ ՈՒ ԶԱՐԵԶԻՆ ԿՈՌԵՍՆՈ

ՎԱՀ. — Ի՞նչ տղայի տխարան է այս:

ԶԱՐ. — Տե՛ս հայր իմ, տե՛ս Սուրբնը արեանը մէջ թռթխում, պարնուեցաւ, ու կը մեռնի իմ կեանքս ազատելով:

ՎԱՀ. — Ի՞նչ բան կուզես:

ԶԱՐ. — Ազատեց զես կրկին անգամ. նախ Սարգիստայի չղթանքէն, ու հիմայ այ այս փառասար պատերազմին մէջ ընդ-դէմ շահում հարումի մը իւր կուրծքը փանս ընկրով. ո՛հ, երբայր իմ, ասանկ պիտի դանապիր գուն մեղի. ո՛վ գուն հարում:

ՍՈՒ. — Երջանիկ հարում, ս՛ Զարեհ, որ քու սիրելի կէնացը փրկութեան արածաւ եղաւ. ո՛հ, որովհետեւ երկինք արծաւը բրին զես այս ցանկալի բաղլին. ու ընն հաշտում են ինձի հեղ գուն հայր իմ, գուն գեւ արգարձ եւ սրղւոյց. աչա ընկրդ գարծուր ինձի, ու ետքի անգամ լսեմ ձայնդ. ձայն մը... դիտութեան ու սիրայ...:

ՎԱՀ. — Ա՛հ, ս՛ր գարծնեմ աչա ընկրա. արեւուայ սրղւոյս վրայ. չաղթեցի Պարսից, բայց կը չաղթաիմ քու ցաւէկ սրղեակ իմ. հայրական ներումն ու գուժը ի՛նչպէս կրնամ ժխտել սրղւոյ մը, զոր վերատին գտայ. բայց ի՛նչ փիճակի մէջ. ասանկ, երկինք չաղթին պարգեւել ինձի անտարտամ չաղթութիւն մը:

ՍՈՒ. — Կուրսն իմ վրաս, հայր իմ, ո՛հ, այդ արցունքները թնկ ցողին ձակախ վրայ ու թեթեւցնեն գայն... անիծից ծանրութեանէն... բայց ո՛հ, մի՛ տղբայր այդ մահը որ ձեռ գիրկը ու հայրենեացս ծոցը վարձաց զես... հայր, ընդունեցայ քու ներումը. ու ի՛նչ որ դիտութեանդ այ արժանի եմ, մեռնելու վերջը գարծուր այդ գրթութեանը անմեղ օրհարզին վրայ... իմ մահն հաշտեցի, զբեկ իրեն հետ այ. իսկ դու Զարեհ, եղբայր իմ, պատուիրեցի քեզի կրկին սրղի բլլայ իմ ձորս. անշինձ պահեա մարիկ մէջ իմ խօսքես... մտցուր իրեն բարբ կենացս վարքը... բայց միշտ ժիշկուսը իրեն. ո՛հ, ժիշկուսը իմ մահն... (Կը մեռնի):

ԶԱՐ. — Արեւոյ վաղեց ինձի համար, ու եւ, ո՛հ, չեմ կրնայ... բայց եթէ արցունքներ նուիրել քեզի եղբայր իմ:

ՎԱՀ. — Իրկեմ քու գիտիլ ս՛ Սուրեն, փանդի իրրեւ դե-ցադն ու ատարինի Հայ մեռար:

ԶՕՐԱԿԱՆ ՄԸ. — (Իայով). Տէր, Պարսիկները հարածեցինք բարբովին, աստեղեցուցինք Իսրայելն այ. քեզի կուրսուն միւր քաջերը:

ՎԱՀ. — Զարեհ սրղեակ, միտիմարութիւնը ուրեմն, տե՛ս մեր արեանը ու արցունքներուն մէջէն ձագեցաւ փառքն ու երջանկութիւնը Հայաստանին վրայ:

ՎՈՒՄ-452	8/12/21
ՄԻՇ-16960	19/1/72
ՄԻՇ-13463	14/1/78
ՎՈՒՄ-13980	8/12/80
ՎՈՒՄ-15789	2/1/70
ՎՈՒՄ-14189	18/1/78
ՄԻՇ-20055	7/1/80
ՎՈՒՄ-1921	13/1/80
ՄԻՇ-4966	18/1/81
ՎՈՒՄ-17872	4/1/82
ՎՈՒՄ-468	21/1/83
ՎՈՒՄ-5892	9/1/83
ՎՈՒՄ-10813	7/1/85
ՎՈՒՄ-5274	22/1/87



50502

gm.